

# ՀԱՏՈՒԱԾ ՄԲ ԼԵՒՈՆ ԿԻՒՄԻՒՇԿԵՐՏԱՆԻ

## LES FAUX-POIDS DE LA BALANCE

Վ Ե Պ Ե Ն<sup>(1)</sup>

Վերայի հիւանդութիւնն անշափ յառաջացած էր որ մեռներու մէջ ընակութիւնը չէր կրնար իր վիճակին բարելաւում մը բերել. տայ զայն այնքան տժգոյն որքան ճարելու մօտ ճամ ճը, խոկ և վանը ծայրայի գերագրգութեան մը մէջ:

Երբ մինակ մասցինք, զիրկս նետուեցաւ եւ սկսաւ լոլ:

«ԺՇ. Ժաքք, բայս ինձի, չնորհակալ եծ որ եկար: Ենթա՞ն զգբախտ էի քենէ ծածկելիք զավտնիք մը ունենալուս համար, բայց ամէն անզամ որ կ'ոգէի քեղի զրել, ձեռքս կ'անգամալրւումէր: Գերագոյն խոստովախութիւնը քեզ ընկելէ առաջ, չէի համարձակեր, կը վախնայի... Առ հիմայ որ հոս ես, նորէն այդ քաջութիւնը չէն զգար: Եշա ինչու համար այս ձեռապիլը պատրաստեցի: Տար զայն սենեակի եւ հանդար գլխավ կարյա այս իրիւն: Վաղը այդ մասին մասձումդ ինձի կ'ըսեն:»

Եշա ինչ որ կցկուուր զրով մը ձափուած էր թղթին փրայ.

(1) *Les Faux-Poids de la Balance* (Ներկին կեղծ-ճանուցներ) տիրոսով վեպը զոր վերջեւ հրատարակեց Լեւոն Կիւմիւշկերսան (L. G. Guerdan) եւ որ արդէն խոկ զնահատուած է իր նուրբ զոր մը Ֆրանսական մատուր բնտարանին հեղինակաւոր ներկայացուցիչներու կողմէ, պատմութիւնն է երկու պատահիւներու, մին Ռուս, միւսը Ֆրանսացի, որ, Վերայի լիսէր մէջ գասակից, իրաւու կը կապուին սրտով, եւ մինչեւ իրենց կեանին վերը սրտակից մնացած, բեկե իրաւու խառնուածով շատ արքեր, նմանօրի-

«Ժաքին համար:

«Դիտես թէ ֆիզիքական ու բարոյական ինչպիս ուժասպառութեան վիճակի մը մէջ էի երբ գույքիցիք մելինցնք: Նման էի այն ծերունիներուն որ կեանքէն այլ եւս ոչինչ կը յուսան եւ մաշուան կը սպասէն անզրդով: Նև սակայն նպատակ մը որոշած էի ինձի, բուժել կիւն: Գիշեր ցորեկ անոր մասրին քով, յամառօրէն կը ճաքառէի՝ հակառակ բժիշկներուն յուսեան կանխագուշակութեանց: «Քիստոնէական զիտութեան» յարած Անգլացից մը կը քաջալերէր զիս այզպէս ընելու: Բորբիտասուրներու կայսներուն մէջ, ճարգիւթեան շատ հետաքրքրական նմուշներու կը հանդիպինք. Իրենց անկողիններուն գամուած ծանր հիւանդանուրուն քով, սրբան կը զանուին՝ երիտասարցներ որոնց մէջ ափալ ջղամութիւնը կը զրու եւ որոնք անյաջողաբար կ'ողորին երկու պատուհաններուն ալ դէմ, ու յաճախ միասիք իր յառաջցեալ թրախարին, այս վերջինը կը շարունակ իր յառաջցեալ թրախարին:

Նակ բաղդ մը կ'ունենան, իրենց ազնիւ բայց ամելյան, գարաւու բնաւորութեամբ՝ կեանիք պայտարին անատակ զեկակորոյս ձախողածներ կը զառեան, Ռուսը վերջ ի վերջոյ հօքախնամուրեան վիճին մէջ կը զորի. Ֆրանսացին կրօնի յենարանին կը կառչի անդունը շինարար համար: Ներկայ հատուածին մէջ, որ վեպին յաւագոյններն ե, իվան Քառնիլով, որ սրբի եղեական երկանքանին մը առցե: Կը զենուի, մետեմական նումակով մը իր ներին ուռամբ կը պարզէ իր ժամանակին:

(Ն. Խ.)

կէր հիւանդութեան ու նահուան գոյութիւնն ու-  
րանալ, իր հրավառ խօսուածքը եւ Ցիկին հտափի  
դիրքը «Գիտութիւն եւ կիանց» խոս իր տեսու-  
թեանցը համոզած էին ու Ներայի ապատուը կա-  
րելի կը հաւատայի, մինչու այն օրն ուր ճաշը ին  
երազանցը զգեանելով իմ գտահութեանս ունա-  
նութիւնն ինձի յայնակց. այն ատեն զգացի որ յե-  
ղափոխութիւն ճը կը կատարուէր մէջու, պկայ շատ  
յօմարօբէն ականջ զնիւ իրունքու վերանորդողից օրէն  
երիտասարդացած ճարմնոյ իշերուն: Սնդիմաղրելի  
փորձութիւնն բռնուեցայ փափէլու այդ որջէն ուր  
էսաներն ու իրերը ճահուան վրայ ճիայն կը խօ-  
սէին ինձի: Նեթէ քեզի կը խօսավախից այս վայրի  
եսականութեան զգացուծը որ ինձի պատի չի բե-  
րեր, բանի որ Ներա զգալի կերպով կը հասնէր,  
քեզի աւելի լու հսկցելու հաճար է պատմու-  
թեանն շարունակալիքը: Մնունդին ճօտ էր: Ա-  
շտու եւ իր բարեկամները, խորհրդառողութիւն հաճար  
հոգան հաւաքուած, կը թափանձէին որ ինչ ինչ  
իրաւաքանական վաւերաթթերու պատրաստու-  
թեանը երթափ աշակցիւ իրենց: Լոյան հասնելու  
քանի ճը օր յետոյ, պանուիլին մէջ իրիկունը Սշո-  
տին հետ կը ճաշէի երբ երեք անձեր զոր պանու-  
կապետը հանդիսաւորապէս կ'առաջնորդէր, եկան  
ճօտակայ սեղանին վրայ տեղ զրաւեցին: Անոնց  
կողմէն զարձայ ու տեսայ զմայիկի երլուսարդ ինչ  
ճը: Աշուն ինձի կը խօսէր, պոլչելիկ պատուիրակ-  
ներուն հետ իր տեսակցութիւնը կը պատմէր, ճափէ  
չէի ըներ զինք: Միտքը ուրիշ տեղ էր: Անկարող  
էի աշքեր այդ անծանօթ ինոչէն անջատել, Վըր-  
դովմունքու այնքան զգալի էր որ անկան նկատեց  
զայն: Մեր նայուածքները մէկէ աւելի անզամ ի-  
րարու հանդիպեցան:

«Ճաշէն յետոյ, իր սեղանին ճօտիկ սեղան  
ճը ընտրեցինք: Միջօց ճը կը փնտուէր իրեն խօսը  
ճը ուղղելու փափարս գրահներու համար ու հա-  
զարաւուր յիմար ծրագիրներ մտքիս մէջ կը թաւա-  
լէին, Յանկարծ սրահին միւս ծայրը տեսայ փա-  
րիզեան թերթի ճը թղթակիցը զոր կը ճանշնայի:  
Անիկա ուղղուեցա անոնց կողմը եւ անոնց սեղանը  
նատաւ: Բաղըս ուրիմն նպաստաւոր էր ինձի: Բայց  
չկրցայ այդ իրիկունը ինքիննց ներկայացնել տալ  
անմնց:

«Դիշէր տչքո չպոյեցիլ, ևտեւեալ օրը, ժամը  
ութիւնն իսի, նրանցքներուն մէջ կը թափառէի  
digitised by

խճրագիր բարեկամիս ի խնդիր: Զինք տեսնելուս  
պէս վրան նետուեցայ:

«Մանկամարզ կինը ուղ նարմուա մարբիզին  
աղջիկն էր. նոր զատուած իր ածուննէն: Թան  
ապրեկան եղած ատեն կարգուած էր երիտասարդի  
ճը հետ զոր կարծած էր ուրեմ, բայց նարմուա-  
ներն էին միայն որ կ'անգիտանային նշանածին  
հակաբանկան մոլութիւնները: Երկար տաեն անիկա  
լրիկ տառապած էր, Տչճարուութիւնը ճածկելով իր  
ճնարքէն: Ասոնց զուշակցիցն վերջապէս թէ ան-  
համաձայնութիւն ճը ճատած էր այդ ածունն մէջ,  
բայց սկզբունքով հակաւակ էին անունալուծու-  
թեան, եւ չիտինարդ այն անարբանները որոնց  
կ'ենթարկուէր իրենց աղջիկը, անոր նորհաւոր կու-  
տային հածերել: Վերջ ի վերջոյ ան չիրցա այլիս  
լուել: Սննդ յայտնեց իր զժբանութիւնը և իմա-  
ցոց՝ ի մեծ աղջութիւն անոնց թէ ամուսնութիւնը  
իրականացած չէր: Ամուսնալուծման խնդրագիր ճը  
տաւա Հռոմա Արքունիքին ու պսակին ջնջումը  
պահանջեց: Խացաց զայն երկան ընտրութիւններէ  
ու տաժանելի վկայութիւններէ յետոյ զոր ածէն  
փայրկեան կ'անգէին որ վերանորոգէր: Խտավայէնն  
նոր կը դաւնոր եւ ճտափիր էր երթալ Մննթիւօ  
քուգինի ճը տունը իր նեղութիւններէն հանցիլ:

«Տիկին աղ նարմուայի տառապանները, ո-  
րոնց այդ կերպով կը տեղեկանայի, աւելի եւս  
սասակացոցին իմ նորածիլ սէրս: Այ եւս չէի ու-  
զեր ընկերն զատուիլ: Մրահէ սրահ քաշկուսեցի  
զամ մինչեւ որ փափաքան պատահեցաւ: Տիկին  
աղ նարմուա երեւցաւ: Ընկերու ինձի անոր ներկա-  
ցացուց: Քանի ճը վայրկեան յետոյ, ան ուզեց  
մէզնէ քածնուիլ նախաձաշէն առաջ պատիկ պտոյտ  
ճը ընկելու հաճար: Կրանճ մէզի ընկերանայ ըսի  
մտու երկսուորէն: Բոսէ ճը ինձի նայեցաւ առանց  
բան ճը ըսելու, յետոյ հաւանեցաւ:

«Ալ չէմ միշեր ինչ ըսի իրեն: Օիմարութիւն-  
ներ անջաւս, որպիշեու աղջութեամբ ինձի կը  
նայէր: Բայց չնեղացաւ: Վրամվուեսքուն մէջէն իմ  
անկեղծութիւնը կը զուշակէր, նոյն իսկ չնորդէն ը-  
րաւ քանի ճը ճտերական բաներ ինձի յայնելու: Մինչզեր կը խօսէր, զինք կը զիտէկ ճածուկ: Իր  
շարժուածքները ներդաշնակ էին, ձայնը տաք. աշ-  
քերը Քաշէրի շափիւղաներու պէս զարու կը ցատ-  
քէին դէմքի գոյին վրայ որու փայլը տեսակ ճը  
ախճապակիներուն փայլն միայն կինամ բաղրա-  
A.R.A.R. @

աել. Սիւըը կ'երեցնէր անոր մազերը, որոնցմէ կը ճառապայթէր արեւու լորին նման լրց ծը: Տամուկ ակուաները խածուածքի տարտած կարօս ծը կ'արթնցնէին մէջս: Խննթեցած էի: Պարատեցալ որ այդ օրը՝ յետմիջորէին՝ գար զիս նորէւ տեսնեու: «Չեմ կինար, ըստ, ծնողքու այս իրիկուն ժամը տասնեւմէկին Փարիզ կը մեկնին:» — «Կրնա՞մ ուրեմ կայարանը գալ դունել ձեզ այս իրիկուն:» Աչ չէ՛ ըստ, ոչ այս:

«Քեզի պիտի խնայեմ, սիրելի Ժամաս, անցուդառներ այդ օրուան որ անվերջանալի երեւցաւ ինձի: Կարծեմ Հարիւր անգամ պանդոկէն Սէն-Ֆրանսուա եկեղեցին գայի ու եկայ: Ժամը տասնեմէկին մօտ, կայարանն էի: Նարուաները բխէ յետոյ հասան: Կոլուայի խոշոր պետքով, հայրը մեծաշուր մել մը ունէր, իր հարածաղողական կերպարանքը հակապատակր կը կադմէր այն հեղութեան շեն որ մարքիզուհոյն դիմագծերուն վրայ կը կարդացուէր: Մյուն ատեն նկատեցի որ գաղափարը չէի ունեցած իր անունը Հարցնելու: Բոլոր անունները որ մտքիս ներկայացան, անոր անարժան թուեցան ինձի: Կանգ առի Մարսէլ Փրուուի հերոսուհոյն Օթիանի անունին վրայ, ան հիայն կինար պատշաճի այսքան հաղործակիւ էակի ճը:

«Վարդիկանները երկար էին, ամէն ինչ կը թուէր ինձի դէմ զաշնակցիլ իրերուն ընթացքը դանդաղեցներու: Համարի Կառուզլին վլոզ ցատքելու փափաքներ զդալու վրայ էի, վերջապէս մեկնումի նշանը ատւաւ: Մանր մեքենան դրդեցաւ, ու ես կարող եղայ թռչիլ գեպի ի իմ սիրելիու: Քով քովի, ճաղուցեցնաք զառիկերէն որ կայարանէն քաղաքը կը տանի: Չոր ցուրա ճը կ'ընէր, երկինքը աստղերով լիցուն էր: Եր քայիկի կարծես երազի ճը մէջ, զիս կոչուէր էի ու այդ պատյաը յափետնական ըլլար: Յանիարծ, սարսուացի: այն բարձունքները նոմարան էի ուր կը գոնուէր վերա: Վարաննան վարդիկեան մը ունեցայ: Բայց տարփանքը, որուն զիտակդաւթիւնը գեռ չունէի, զիս ողողեց անհուն մակընթացութեան մը պէս. ան յալթեց ին զթութեան, եւ տակաւ առ տակաւ, կարծես ակամայ, յիմար խօսքեր, աւելի յիմար քան նախորդ օրը, բերնես թռան: Կիսէն թոթուց: «Ե՞նչ օգուտ... ինչի՞ կրնայ յանցիլ այսպիսի տարփանք ճը: Ոզան չէք դուք, կամ թերեւ կ'իմթաղուէր թէ ձեր կինը անդարձաններուէն կորուած է:» Դողացի: Ռւրեմն առանց ուզեմուս սրբագնութիւնը գործած էի այլպիսի երազ ճը փայփայելու եւ թո՞յլ առւեր էի կիսէնին որ ատիկա գուշակէր:

— «Ո՛չ, կինս զատապարտուած չէ, ըսի, ցնորատեսի մը ճայնով: Պիտի բռնուի, քանի ճը աճսուան խնդիր է, եւ ամէն ինչ պիտի ընեմ անոր բռնուուծ փոթացներու համար, որովհետեւ կը սիրեն զայն, խորապէս կը յարգեն զայն: Ան իմ բարեկամուհիս երած է, զէշ ու ազէկ օրերուն հաւատարիթ ընկերուհին, ամրիթ կոյսը որ ինքնին ինձի առաջանաւ ծագուածք է եւ որուն միակ կազզուըը ես եմ:» Եւ աւելցուի: «Բայց ինչ որ ձեզի Համար կը զգած, տարբեր է: Բուռն, աճէլի սէր ճըն է, որ կրնայ զիս մեռնելու եթէ մերժուիծ: Եւ սակայն,

— «Պարիկի անուն ճը, ըսի:

— «Արդարեւ, անունն է պարիկի ճը որ մեր ընտանիքին ծագմանը խառնուած է: Երէց Ճիւղին բոլոր աղջկիները կրած են այդ անունը:

— «Գիտէր որ գուք պարիկի ճըն էք, որովհետեւ ո՞վ կինար եթէ՞ ոչ պարիկի ճը զիս՝ այսպէս կախարդել:

«Այն ատեն, անոր ըսի այնքան յիմար, այնքան հրայրբու խօսքեր, որ այլ եւս ես ալ չէի զիտեր

ինչ կ'ըսէի: Աչ մէկ կին զիս արդակս ներշնչած էր: Այդ խօսքերը ինքնարերաբար կը ժամթքէին. գերբնական զօրութիւն մը զանոնք ինձի տուն կուտար: Կիսէն, յուզուած, կը փորձէր զիս կեցընել, բայց իր խօսքերն իր զգացումները կը հերքէին:

«Անկից բաժնուուելէ առաջ, խսուում առի իրեւն՝ ոչ զիւրաւու որ իր Մանթրէօ մեկնուուը պիտի յետուգեր եւ հետուեալ օրը կ'եմանի լճին վրայ պիտի ընկերանար ինձի:

«Որոշուած ժամուն, գտայ զայն Ռւշիի նաւաճառոյցը: Նաւուն մէջ ծարդ չկար: Կարծես թէ ան միայն մեզի Համար: պիտի ընէր այդ պտոյաը: Կամրջակին վրայ մաղցնէք, հովէն պատապարտուած անկիւն մը կծառեցանք: Առանց ապաւորութիւն ընելու համար ջանքեր ընելու, ինձի խօսցաւ իր աղածնական վեանքի յուսահարութեանց վրայ: Իր խօսքերը երաժշտութիւն ճըն էին, յափշտակութեամբ մտիկի կ'ընէի: Կ'ուգէի որ այդ պատյաը յափետնական ըլլար: Յանիարծ, սարսուացի: այն բարձունքները նոմարան էի ուր կը գոնուէր վերա: Վարաննան վարդիկեան մը ունեցայ: Բայց տարփանքը, որուն զիտակդաւթիւնը գեռ չունէի, զիս ողողեց անհուն մակընթացութեան մը պէս. ան յալթեց ին զթութեան, եւ տակաւ առ տակաւ, կարծես ակամայ, յիմար խօսքեր, աւելի յիմար քան նախորդ օրը, բերնես թռան: Կիսէն թոթուց: «Ե՞նչ օգուտ... ինչի՞ կրնայ յանցիլ այսպիսի տարփանք ճը: Ոզան չէք դուք, կամ թերեւ կ'իմթաղուէր թէ ձեր կինը անդարձաններուէն կորուած է:» Դողացի: Ռւրեմն առանց ուզեմուս սրբագնութիւնը գործած էի այլպիսի երազ ճը փայփայելու եւ թո՞յլ առւեր էի կիսէնին որ ատիկա գուշակէր:

— Ո՛չ, կինս զատապարտուած չէ, ըսի, ցնորատեսի մը ճայնով: Պիտի բռնուի, քանի ճը աճսուան խնդիր է, եւ ամէն ինչ պիտի ընեմ անոր բռնուուծ փոթացներու համար, որովհետեւ կը սիրեն զայն, խորապէս կը յարգեն զայն: Ան իմ բարեկամուհիս երած է, զէշ ու ազէկ օրերուն հաւատարիթ ընկերուհին, ամրիթ կոյսը որ ինքնին ինձի առաջանաւ ծագուածք է եւ որուն միակ կազզուըը ես եմ:» Եւ աւելցուի: «Բայց ինչ որ ձեզի Համար կը զգած, տարբեր է: Բուռն, աճէլի սէր ճըն է, որ կրնայ զիս մեռնելու եթէ մերժուիծ: Եւ սակայն,

եթէ ստիպուած ըլլայի քեզ դժբաղող դարձընել, եթէ դուք յուսը տաձեւիք կինս լընել տալու, իմ մէջս բաւական կորով պիտի գտնէի քեզմէ փախչելու համար:

«Եյդ կինը կը յանկայի խելայեղօրէն, աչ դժբախտութենէն կ'ուզէի ազատի, ճահճանքըններէն յոզնած էի, եւ սակայն կը ստէի:

«Կիսէն գուշակի՞ց արդեօք ինչ որ կ'անցներ իմ մէջս: Չեմ գիտեր, բայց կուրծքիս վրայ եկա Փէշի, ու շրթներն ինձի ճատոց:

«Երկու օր ճիմասին թացինք: Վէկի, խաղաղիկ պանդոկի մը մէջ ուր բնակած էի տղայութեան ատեն: Հրաշալի օքեր եղան:

«Երբ Եվան դարձայ, իմացայ որ Վերս իմ բացահայութեանս քանի մը տաղնապ ունեցած էր: Ան իր մեծ առնդուս աչքերով ինձի նայցաւ: «Ել երբեք ինձմէ պիտի չզատուի, այնպէս չէ», ըստու: Այս բաղմանքը կը յայտնէր երկուու, պաղատաքին ճայնով մը անշարժ թացի առանց բառ մը արտասանել կարենալու: «Անչ ունիս, հարցուց: կը առասպի՞ս: Աստուած իմ, արդեօք Ցիլիդիին (1) Հիւա՞նդ է»: Հանգարտեցացի զինքը առանց կարենալու ճայնիս մէջ զո՞գ մը ծածկելու: «Բայց ուրիմն ի՞նչ կայ, յարեց: Աչքերուս մէջ շիտակ նայէ: Արքեօք նորէն խաղաղի ու կրտուցոցի՞ր» Կարծեն հոգուոյ մինչեւ խորը կը խուզարկէր: «Ուրիմն կի՞ն մըն է որ կ'ուզէր քեզ ինձմէ խելի, ինքինքն չեմ խարեր ես, սիրելի՞ս, գիտեմ որ ամուսնէր ի վեր անոնով միայն քու կինդ եմ: Վահողական արարած մը զարձած եմ, բայց քու հաւատար ծութիւն ինձի թուլ տուաւ ցաւերուս հանդուրել: Երբ գիշերներ խաղայու կ'անցընէիր, երբ քաղաքականութեամբ կը քաղեիր, ու եւ է մեղադրանք կ'ընէի՞ քեզի: Թուղոցի որ մեր հարստութեան մասնես, ես ինք իմ գոհարեղէններս քեզի տուի գիտնալոյ որ քեզի պէս մարտ մը պէտք ունէր զրունելու եւ չեւ կրնար շարունակ հիւանդ մը անկողնոյն քով մալ: Մէկ բան մը ինձի համար կարեւորութիւն ունէր, քու սէ՛րդ մացեալք հոգու չէր: Եթէ սիսակած էնանս, սոսակալի բան պիտի ըլլար: Լաւագոյն է այն ատեն որ ապաննեմ ինքինքն քովինութեան սորովնութեան սահճան: Հայութիւն կամ առաջար որ այլ եւս իմ կեանքս կը կամէր: Կ'ուզէր գրել եղաիր, բայց, ինչ ալ ըլլար, երջանկի էի... քամի որ վերջապէս կ'իմանայի թէ ի՞նչ էր ուշը: Անոնք որ ատիկա չեն զգացած, չեն կրնար ընթընել ինչ որ ան կը ներկայացնէ: Մշտավառ բոց մըն է, կոտացնող ցանկութիւն մը՝ մի՛շա անյատ, զային խանգարութիւն, սրաի բարախութիւն, անբանաւոր դուարթութիւն մը սրուն, ասանց փախացածն, կը յաջորդեն գափեր, առաջեւ կամին ներ-

րեց: կը խեղուէր: Թեւերուս մէջ առի զայն, փայփայեցի, եւ այն ատեն միայն բաժնութեաց իրմէ երբ քնացաւ: Դուրսը, առանձին, անձկութեան մէջ կը թաւալէր: Յարաքերութիւններս կորել կիսենի, հնու, անշնարին էր: Անոր համբոյններուն լիշատակը մարձին կ'այրէր: Կրնայի առ առաւելի խնդրել անկից որ համբերը մինչեւ վերաբի մահը, բայց անգամ մը եւս՝ Վերաբի անհետացածն վրաց հաշուելը զգուելի երեւցաւ ինձի եւ այդ զաղափարը զայրովթով ետ հրեցի: Ա՛նկ' միջոց կար միամբ, կեղծել Դժուար պիտի ըլլար, զիսէի, որովհետեւ ունեցու մէջ մը մը հայել հայութիւն կ'այրէր մը մը: Հոգուոյ վրագումնը բերը ու կերա ու եւ է մէկէն աւելի լաւ կը կարպայ հոյն ինչպէս զրբի մը մէջ, բայց ուրիշ լուծում չէի ընդշնմարեր հաւատարապէս սիրելի երկու կին կարենալու համար պահէլ:

«Ասելու արուեստին մէջ տարօրինակ յառաջդիմութիւններ բրած ըլլալու եծ, որովհետեւ հակառակ իմ յաշխաղէպ բացահայութիւններուս, Վերաս ոչ մէկ կասկած ունեցաւ: Նոյն ինչ ինձմէ ներողութիւն ինդրեց ինձի ըստ զառն խօսքերուն համար: Առանց խղճահարութեան կ'երթիալի ուրեմն երկուու օրն անգամ մը կիսէնք զանել այն նոյն պանդոկին մէջ ուր ժամանակին ու պարտականութեանց անիւնն ժամաորէն խրաւած քառասունեւութ ժամ անցուցած էին բմիսին: Սիրսս ցնծութեամբ լցուուն կը բաժնէնէ անկից: Կը յոզուէի ամէն բանէ, բնանկարի մը գեղեցկութենէն, ծաղկի մը բուրմանէն: Կ'ուզէր ի վեր անցորդներուն պոտալ իմ եղանկութիւնս, ըստ թէ հակառակ իմ աղէքիկ մազերուս տեսական կնոշմէ մը սիրուած էի: Բայց երբ տուն կը զառնալի, ծենութեանը մէջ սենեակին որուն դրացի սենեակներուն մէջ թորախտէ բռնուած մահամեր հիւաններ կային, այն ատեն էր որ զըզուանք կը դպայի այն ծանունշնեական սոտթեան համար որ այլ եւս իմ կեանքս կը կամէր: Կ'ուզէր գրել եղաիր, բայց, ինչ ալ ըլլար, երջանկի էի... քամի որ վերջապէս կ'իմանայի թէ ի՞նչ էր ուշը: Անոնք որ ատիկա չեն զգացած, չեն կրնար ընթընել ինչ որ ան կը ներկայացնէ: Մշտավառ բոց մըն է, կոտացնող ցանկութիւն մը՝ մի՛շա անյատ, զային խանգարութիւն, սրաի բարախութիւն, անբանաւոր դուարթութիւն մը սրուն, ասանց փախացածն, կը յաջորդեն գափեր, առաջեւ կամին ներ-

(1) Խիսին դեռասի ուղիին:

կայութիւնը չք փառատեր այս հիւանդոտ վիճակը, քանի որ անդամալուծուած եւ գաղափարով այն առանձնութեան որուն մէջ պիտի իշնաս քիչ ժետոց, որովհետեւ այց մենութեան պահերուն մէջ՝ որ բայ մեզ շատ բայց առարտ կայութիւնը մեջ մէջ մէր տալ մեզ շատ բայցարի են, ի՞նչքան առարտ կոյններ կ'անցնին մեր մտքէն: Ի՞նչ կ'ընէ ան ո՞ւր է: Աւելի գեղեցիկ, աւելի երիտասարդ էակնի՞ր կը տեսնէ արթօք, որ կարող են իր սպաին մէջ մէր տեղը բռնէլ: Տես ի հետ կը վաղես հետափօսին: Նիթէ սիրելի ճանը պատասխանէ, «Եթէ» հետառորմեան մէջէն՝ զգաս որ ան ալ նոյն սարտուներն ունի, ի՞նչ երանութիւն, բայց եթէ անտարք մէկը քեզի իմացնէ թէ ան զուրս եկած է, ամբողջ գիշերը հեծելով կ'անցնես: Վատանգաւոր քիշնակ, խելազարութեան ծօտիկ: Զարցումներու խաթարուներ, կ'ըսեն անդէտները: Խեց սխալ: Քաղցրահամ թոյն մըն է որ կը սպաննէ, բայց որ կեսնքին իր արժեքը կուտայ: Այս պատճեններուն մէջ զոր զայեակ կը պատճէր ինձի զիս քնաղնելու ատեն, կազ հաս նը որ հինայ ծխտքս կուտքայ: պարսկի զերեզմաննցի մը մէջ, ուշ մնացած տերվիշ մը ամառ իրիկուն մը կանգ առաւ: Ենթիսներուն զրայ նկատեց տարօրինակ տապանագիրներ: Այս ինչը, որ ուսուցիչ էր պաշտօնալ, երկու ամիս միայն ապրած էր. զայեակ մը հինգ ամսու մեռած էր, հնոււ իմաս մը վկյ ամսու, եւ այսպէս ըստ կարգին: Տերթիւը ինքզինքը խենքերու քաղաքի մը մէջ կարծեց: Վաղեց պահապանին ծօտ, որ առաջնուածը բացարեց իրեն: Այդ երկինն մէջ, մենունզերուն երջանկութեան ամինները կան տարիները միայն կը հաջուելն, սիրոյ տարիները անշոշ, բայց զայեակ չէր ուզած ատիկան ինձի ըսել: Այդ Պարսիկներն իմաստուններ էին, կը հիւանձ աննոց վրայ եւ հասինամ զաննուք: Բայց ինչո՞ւ պէտք է որ այս բաղը, որովհետեւ չշճարիս բաղդ մըն է, ինձի եկած ըլլայ փոխանակ քեզի, իմ ժո՞ւք, որ անկախ եւ եւ հարուստ: Ըստնք անքննելի խորհուրդներ են:

«Երջանկութիւնս երկու ամիս միայն պէտք էր առեւեր, միշտ ինչքան պարսկի ուսուցչինը, մինչեւ այն օրն ուր Կիսէնը գտայ զային ու զրուտած: Երբ հարցումներով նեղա զիս զինքը, խոստովանեցաւ թէ քուզէն մը որ զինք երկար ատենէ ի վեր կը սիրէր: իր մեռաք ինպեսք ինպեսք եր մնազքնը, եւ թէ

իր հայրը, հրամայել սիրող՝ ինչպէս եր սովորաբար, զինք կը ստիպէր ընդունելու: Սևկին կար այն քուզինք որուն տաւնը կը մնար Մոնթէօի մէջ, նշարեր էր մեր միջեւ եղած կապը, եւ նենազանտորեն կը սպարէր որ եթէ իրոք կը սիրէի զայն, պիտի չքարանէի կնոշմէս զատուիլ եւ անոր հետ ամուսնանաւ: Այս երկու ազդեցութեանց միջեւ որ մեզ բաննելու միայն կը ձգտէին, Կիսէն զրուխը կարսնցուցած էր և եկէ—իր թափանձան քններուն լիրայ այդ գմւարին խոստվունութիւնն ինձի ընելու ուժն զգացած էր, միժիայն իմ մէջս նեցուկ մը զանելու համար էր, իր յուսահատութիւնը մեծ եղաւ ուրիմն երդ ըստ իրեն՝ «Իմ կիսէնս, մի՛ մոռնար ինչ որ ըստ այն հրաշալի օրը ուր դուն ինքինիք ինձի տուիր: Քեզ աւելի կը սիրեմ բան ամէն ինչ աշխարհի վրայ, զիտեն որ կնոշ ու որդւոյն համար ունեցուած էր բան մը չէ այն սիրոյն քով զոր դուն ինձի կը ներքնչես: Դուն իմ երջանկութիւնն ես, իմ եկանքն նպատակը, սակայն, կ'ըսեննեմ որ իրաւունք չունին բու երիտասարդութիւնն փճանելու: Երկու ամիս զառանշանքի կեանք ապրեցանք: Բաղզը որ մարդոց զէմ կը մուեզնի, կը խորհի թերեւս որ ես չափազանց երջանկի եղած են եւ թէ ատեն է ինձնէ ինձելու արեւու վերջին հառացութիւնը որ ինձի կ'օգնէր կեանքի բռնին առաջաւու: Մերեւս իրաւունք ունի եւ քու երջանկութիւնը է իր նպատակը: Ես քառասունին կը մուտենած: Տերութիւնը չէ, կ'ընդունիմ, բայց մոռձէ՛թէ զուն քաննեւկց տարեկան ես, թէ իմ հոգիս մաշած է նեղութիւններէն, թէ աղցատ եմ, թէ հիւանդ կին մը եւ զաւակ մը ունին, եւ հասկի՞ր որ անմասա պիտի ըլլայ երիտասարդութիւնն ու զեղեցկութիւնը ինձի զոյչէ:» Այս եղաւ իմ պատասխան իր խոստվանութեան, որուն ամէն մէկ բառը դաշոյնի մը ձայրին պէս սիրտս միտուած էր: Բոլորքեց, ըսաւ թէ իրաւունք չունէի այդպէս խօսելու, թէ ոչինչ կար որ մեր սկէն վեր ըլլար, եւ թէ երբեք իր հօրը կածքին պիտի չզատասկէր: «Բայց ինչո՞ւ չես հետեւիր բուզնիս խորհութիւններուն: Իդի՞ր ըստ խորդ, հարցաքննէ՛ ինքզինքը, եւ ըսէ՛ ինձի թէ կարելի՞ է երկու կին մէկնց սիրել: կը խաբն կինդ՝ անոր կարծել տալով թէ կը սիրես զայն: Ասկա քեզի արժանի վարմո՞ւնք մըն է միթէ, եւ շնս գտներ որ անկեղծութիւնը կեանքը: Ան

երջանկութեան իր բաժինն ունեցաւ, Կարզը իմա է ի՞ն քածին ունենալու: Սղբառաթիվներ, ի՞նչ հոգս է, չէ՞ որ մեր երկուին բաւելու չափ հարստոթիւն ունիմ եւ: — Մի՛ շարումակեր, Կիսէն, խօսերդ կը ցաւցնեն զիս: Պիտի չներէի արագէս խօսէրդ, բայց զիտեմ որ պատասխանառու չես: Պատասխանառուն, կին ճնն է որ, հաւանաբար, ոչինչ կը հասկնայ սերեն որ այդ խօսերը կը ներջնէ քեզի: Եթէ քեզի մտիկ ընէի, եթէ չշմարտութիւնը խոստովանէի կնոջու, իր մաշտան վժիոն է որ արձակած պիտի ըլլացի: Նորէն՝ ստեխն է որ նախնտրէի է քան սպաննելը: Աւստի, հաւատա՛ ինձի, զատուենէս ուրիշ ճար չկայ: Կարգուէ անոր հետ զոր հայրդ քեզի կ'առաջարկէ, քանի որ արժանի է ան, եւ ջանա՛ զիս մոռնայ: Հանդարս մտածողութեամբ պիտի տեսնես որ այն էսակը չեմ զոր զոր տեսն տեսականացուցած ես: Ո՞վ կ'յսէ թէ ամուսնանախնէ յետոյ, յանկարծ զիս ատել պիտի չոկուիիր: Մշնքան բաներ մեզ կը բաժնեն, զատանանք, ազգութիւն, ընկերական ծիչավայր, նիւթական կացութիւն...:

«Չուզեց ա՛լ աւելին լսել, եւ խոստացաւ զիս այլ եւս չչարչարել. բայց կախարդունքը նկուած էր, եւ անկից յետոյ մեր ատէն մէկ հանդիպումին կը նշարտէի որ հակուակ իր սարսուաներուն այլ եւս նոյնը չէր».

Աստեն ճը եաբը, Կիսէն ստիպուեցաւ Փարիզ դասնալ. քածանուճը, մեզ բուժելու տեղ, մեր սէրը կը գերազգուէր: Իր նամակները ողբերգական շշշա մը ունէին: Խոյէ ես կը ջնայիր իմ տառապանքս իրմէ ծածկէլ. նամակներու ուրիշ բան չէին բայց եթէ երկայն քարազներ ուր տեսակ մը հաճոյց կը զրայի մեր երջանկութիւնը հիմայատակ բանիցու՝ Կիսէն նշելով որ սւրիշի մը հետ ամուսնանայ: Աստանալէ յետոյ այդ նամակներէն մին որ իրեն շատ վիշտ պատճառած էր, հնազրեց ինձի որ երթած Փարիզ զինքը զտնեմ: Ստիպուամն գործ մը պատրուակից ու Վելու թոյլ տուաւ որ մեկնիմ: Կ'ամշնամ մտածեով որ քեզի այդ մտախն տեղեկութիւն չտուի եւ նոյն խոկ Տիմիթին տեսնելու շամք մը չըրի: Ի՞նչ կ'ուզես, ուժ չունեցայ, ամբողջովին անձնատուր էր սիրայս: Կիսէն իր ճնողքը դժուակը ձգած ու եկած էր պանդոկի սենեակիս մէջ ինծի հետ բնակիլի. զմալլի ու միանգաման աշուելի օրեր եղան ատոնք: Յածախ օրուան մէջ

կը մեկնէինք գիւտեր ընելու Փարիզի մէջ, այն Փարիզին զոր օտարականները հազիւ թէ կը Ճանչնան, Սիթիին, Սէն-Լուի կղզիին ու գետափներուն Փարիզին: Կը հասկնաս որ սկեղեցիները տեսնելու ներ փողցներուն մէջ թափաներու համար շէր, այլ հին քարերու բանատեղծութեամբ մէջ աւելի խոր ճաշակիլու համար սէրը որ մեր մէջն էր: Ռ'հ, այդ մթնոլորտը Նորի. Ճամփ. արեւածուատի ժաման, երբ զորսի կապարաթոյը լուսը ըոզաներուն ու վիրալլներուն մէջն կը թորի, ինչ-պէ՛ս կը ճաշակէինք զայն, Մեր հոգիները այն-.. պիսի ներուութեամբ մը կը թթվային, որ պէտք էր իրարու վրայ կծառէինք որպէս զի վար չինայինք: Կրնակինք մալ հոն ժամերով առանց բառ մը փոխանակելու. երկու խորհրդաւոր ստուերներ էինք լոյն, զոր ոչ ոք կրնար ճամշնալ, բայց զուրու մը մեր անբաներու կ'ընդարձանէի եւ զուր կ'ել-լէինք նորանոր յափշտակութեանց մէջ իինալու համար: Սն իմ ուշաղրութիւնս կը հրաւիրէր շնորհալի նրբութեանը վրայ կամարի կներուն եւ այն մրու խաչն որով զարեցը պատած էր նիւ Մայր-Եկեղեցւոյն քարերը. Ես, զմալլանքով կը լեցուէի տեսնելով ծառերուն վրոյիք ստուերագիծը, առզորուելով այդ պաշուն բանաստեղծութիւնն, զիտելով խորհրդաւոր ճշուջը որ գորչ ու անթափանց շորին վրայ իինալով զայն Թրնըրի բնանկար մը կը դարձնէր: Եւ այսպէս մեր տպաւորութիւններն իրարու յալաներով կը հասնէինք Սէն-Լուի կղզին որուն համար երկուք ալ հաւատար պաշտում մը ունէինք: Եթէ կարողացած ըլլայինք կենակիցի հոն է որ հաստատած պիտի ըլլայինք մեր բոյնը: Սնիկա պերճանքը կը սիրէ: ու կը բազար Լոգէնի կամ Լածպէսի պատարանցին սէր ըլլալ՝ կարենալու համար զայն ինչն ինւրիբւ, Կը խորհէր թէ այդ շշանակն ինծի արժմանի էր: Կ'երեւակա- յէր զիս թաւիշով ու դիպակով զգաստաւորաւած, ինչպէս մեծ շըանին Վենետիկի ինւրիբւ, գելարուեստի գործերու և շրեղ կահարածանց մէջատեղ: Ես, աւելի համեստ, պիտի շատանալի նուազ փարթաճ ամք մը մէջ բնակելով, օրինակի համար այն տունը որ աւագանիկով մը զարդարուած մէլամազձիկ հին բակ մը ունի եւ որովհետու չէինք կրնար փողցին մէջ համբուրուի, Սէն-Լուի սկեղեցին կը մտնէին: Բանաստեղծական չէ մէջ զարու այդ եկեղեցին, բայց բարհպատէ՛ է միրահաներուն ու

տաք կ'ընէ հոն։ Թանի մը սակաւաթիւ հաւատաց-  
եալենքր, ընդհաւաբէս շատ ծեր կիրկներ, կուզան  
այդ ուշ ժամուն հոն աղօթիկ՝ կերպուներու պլպլուն  
նշղովին տակ։ Ասկից կ'օգտուենք սինի մը ետև ը  
դիրկընդառնուելու համար։ Մըրապղծութիւն մըն  
էր այդ, զփտէինք, բայց այդ սէրը մեզի այնքան  
մեծ, այնքան ճարութ կը թոււեր, որ յայ կը զնէինք  
աստուածային զիութեան վրայ՝ մեր թուութիւնն  
ստանալու համար։ Աւ երեք չէինք մենինք ա-  
ռանց ճառերինի թաթիւնու ևս Կալիկէ օրհնա-  
ծանին մէջ՝ այն տղաւական խտին մարտը թէ մեծ  
մեղաւութուն հզդին մեզի ի նպաստ պիտի բա-  
րենասէր։ Եղի հրաշապի ժամերուն մեզի կը ուսէր  
թէ միմանակ էինք աշխարհին մէջ եւ ապահով թէ  
ու եւ է մարդկային ուժ չէր կրնար մեզ իրարձէ  
խիւլ։ Կեանքը սակայն մեզ կը հալսէք, եր հայրը,  
Հայունայոր անոր վարպանութերը, մէկ շարաթ պայ-  
մանածած տուած էր նշանուելու համար, եւ ինչ որ  
քա ցաւու կը սասակացնէր՝ այն էր որ այդ երիտա-  
սարզն ցաւ այն լուսանկարին զոր Կիսկն ինքն  
խից ցոյց տուած էր ինծի, շատ համակիրէն էր,  
եսա թաւական նախանձի մղումի մը տեղի տալով,  
չկրցայ ինքինքն՝ արգիլել Կիսկնին։ հարցնելու,  
«Եթէ ապա եղած ըլլայի կամ եթէ կնոջէս զաւ-  
տէի, հայրը պիտի հաւանէ՞ր որ ամուսնային»։

— «Պիտի ընդդիմանայ, ըստ, բայց հակա-  
ռակ այն ցաւին զոր պիտի զզայի զնէքը նեղա-  
ցնելով, անհրաժեշտ պիտի չնկատի իր հաւանու-  
թիւնը, մանաւանդ որ՝ չնորոշիւ վախի ժամանակ մէծ ծո-  
րաբրուն՝ անձնական հարստութիւն մը ունին»։

Եւ հակառակ մեր սիրոն եւ այն ամէն բա-  
նին զոր ան կը ներկացնէր մեզի համար, զատ-  
ուցայ Կիսկնէն, ունեցաց այս ուժը, զայն հածո-  
գել յետու թէ անհրաժեշտ էր որ այլ եւս իրար  
չտեսնէնք եւ ան նորէն ամուսնարու։ Եթէ գիտ-  
նայէր թէ որքան ասիկա ինծի ճանա եկաւ, մա-  
նաւանդ էր ապահովութիւնն ունեցայ թէ ին  
պատճառանութիւններուն տեղի կուտար։ Զայն կա-  
յարանը առաջնորդիկ յետոյ, պանդոկը դարձայ։  
Անին կածուրջնէն մէկուն վրայէն անցած ա-  
սենս, միեցից այն աղիսաւոր ծրագրը զոր մեր եւ  
դրիտասարդութեան ատենց իրկուն ճը գուն յացած  
էիր, ու քեզի պէս՝ կրթնեցայ եղբործին ու  
ջուրը զիս իրնեն քաշց։ Փորձեցի վարժուէլ անէաց-  
ցան գաղափարին ու թափանցէլ իորդուրդին որ ին-

ծի պիտի սպասէր այն մեսթէն անդին զոր կը ցան-  
կայի կարենալ կատարել, բայց կորովն ինծի պակ-  
սեցաւ։ Ճամբառ շարունակեցի, ու այն երանիկի  
բայց անխօնէն դրցերուն որ իրարու փարած կը  
քալէին փափաք կը զզայի «Վատանի մէջ էք,  
գիտուցէ պոռապու։ Աւելի՛ն, արդէն իսկ կ'երեւա-  
կայէի թէ ինչ պիտի ըլլային իմ շարչարանքներս  
երը Կիսկնէն կորսեցաւսաց ըլլայի։ Ահ, այո՛, զի-  
տէի թէ ինչ է հրամատ տարփանքը, որուն յոյու-  
թիւնն այնքան յածախ կ'սրանան։ զայն կը ճանչ-  
նայի ան աստիճանն որ արդէն կը գուշակէի միջն  
իսկ պահաւորքները նախանձին պատուհաններու  
ամճէն անգութին՝ զոր Կիսկնի ճանոր ու մնձ  
սէրը երբեք ինձի պիտի չժանցնէր եթէ ևս իսկ  
կամեցաց ըլլայի։

Հոգեկան այս վիճակին մէջ է որ ինքընքս  
լողան գտայ, այն հանդումով թէ ամէն ինչ  
լացած էր մեր ծիցիւ։ Բայց վերապարձէս երկու որ  
յետոյ, կը սասակացնէր՝ նոր նամակ մը որուն փու-  
թացի պատասխաննել։ Կը դրկեմ քեզի պատճէնը  
այս երկու նամակներուն որ քեզի պիտի օգնեն մեր  
միութեան նկարային աւելի լաւ ըմբռնելու։ Ան-  
կից ի վեր, ուժն նուեցայ այլ եւս փօթան երթա-  
լով անոր պատասխանը չմինուելու, որովհետեւ  
անիկա անկատածու նորէն զրած է ինձի։

Կիոլէնի նամակը նվանին։

«Կէս զիշեր։ Ամէն ինչ կը հանգէ զիեակին  
մէջ, բայց ի անկից որ քեզի կը մտածէ, նառերն  
անջարծ են։

«Երշին անգամ ըլլավով թերես, քեզի պիտի  
խոստափամին իմ վիշտու։ Դուն զիս կը զոհես քու-  
բարութեանդ ու պարտականութեանը, կը խոնար-  
հիմ։ Գիտեմ որ զուն անդրդուելի պիտի մատ եւ  
թէ ոչ եսամու ես, ոչ կեզծաւոր։ Ինչո՞ւ պատ-  
չէլու երք քեզի հանդիպեցայ։ Լիակատար երջան-  
կութեան մարդ երբեք չի հասնիր, գտաեմ։ Եւ սա-  
կան կամ էակներ որ իրար հասկնալու եւ սիրելու  
համար եղած են։ Սնենք ատոնցմէտ էինք, համոզ-  
ուած են։ Դուն ինձի խնցուցիր արմափակը մը որ  
կը գտայ կը հատցնէ զիս։ Քուկ եմ ու պիտի ըլ-  
լամ ընդ ծրշա, եւ ինչ ու ըլլայ իմ կեսներս, պիտի  
վագֆ քեզի զամ երք որ դուն ուզես։ Ան որ եր-  
շանկութիւնն ունի ցեղ ունենալու, զիտէ զնսէ դայի

իր բուն արժեքով գլուխատել: Դուռ վեցչերս ինձի կ'ըսէիր թէ դատարկի տարբերութիւն ծը կայ մեր միջեւ: Բարիկա ծիծազս շարժեց, Արբելի և, այդ պանտականութիւնը որուն կը պատկանիմ, արտաքուսա տակալին տպաւորութիւն կը թողու, բայց ներս փառաթիւն ունի: Մեր երիտասարդներն ի՞նչ կը փնտառեն ամտւութեան մէջ: Դրամօժիւն մը՝ որպէս զի իրենց եկամուռն ստուարացնեն, կին մը որ ընդունիլ զիմանց եւ իրենց զաւակներ առաջ աղաւուհճը շարունակեսո համար: Ճշճարիս աղաւականութիւնը հոգիին է, եւ առար դուն քու բարը էութեածքը կը պատկանիս: Բարիկա զգացի այն օրն իսկ ուր մեր աչուրներն իրարու հանդիպեցան: Ու անկից ի վեր, ատոր վրայ շատ մտածեցի: Մինչեւ այսօր ոչ մէկ յանցանք ունեն ինքնինքիս մեզարելու, աւելի՞ն, այր ճարդուն հանդէպ չափականութիւն ծէ կը զգացի: Եւ ասկայն, քեզի եկայ ամենայն ճափառութեածք, ու եւ է չարքէս անվախ, որովհետեւ քու նայուածքի մէջ գուշակեր էի այն եակը որ դուն ես: Խնքղնեց քչքնեկլու համար չէ որ կը դիմք քեզի ասիկա, այլ ծինհայն որովհետեւ բոլոր հոգուով այգպէս կը խորհիմ: Երեք ամիւ մատանաջութեան մէջ ապրեցայ, բայց այսօր եթէ ինձի առաջարկիւր որ մեր պատութիւնն վերպեսէնք, պիտի չվարանէի: Դեռ կը յսեմ բոլոր խօսքերու, կը անենեմ բոլոր շարժուացքներու: Եյս իրեկուն, պարուեցին ծառուցիներուն մէջ պարտելո՞ւ այն անձնն հնա որուն կին ըլլալ կը սովորէք վիս, ըմբնեցի անդարձնելի կրոտուոր շոր կ'ընէի քեզմէ քանոնեւով: Ես ասկայն, քու խորհուրդներուց է որ համարած էի: Երկարորէն զիսած էի թեկնածու, որպէս թէ առաջին անգամն ըլլար որ զի անոր զէմք հանած ըլլացին: Հաւասարիմ շան աչքեր անի եւ զստահ են որ անոր հնա կարգուելով ձախարսութիւններս չպահի կրկնուին: Տէրը ե՞ս պիտի ըլլամ: Բայց ի՞նչ պիտի չուացի քեզի արդուն մը զերին, ի՞ր ըլլալու համար: Պիտի խոսապաննիւն որ քեզի ցոյց տալով իր կինդապաղը, յոյն ունեցած էի թէ նախանձ պիտի զգացիր և թէ շլթաներդ պիտի կատեր որպէս զի ուրիշներ ըլլամ ես: Մատներդ կը զորացին արդ բառակարն անայսած ատինու: Աչքին ծայրով կը դիտէի քեզի արդ առարու մը զերին, երբ չափական գայակարներն ամենինին վայս ներացիր. բայց ինչո՞ւ քեզն ծանձին, ատիկան չըտեղ ինձի, աւելի բունքն ընդլուծի մը կը պատէի:

«Ենարբար եմ, սիրիկի և, զիտօն, դուն ալ կը տառապիս: զուն ալ ինձի պէս՝ իրջանիկ չսիմու ըլլաս: Գրութեան զգացուով մը, պիտի շարունակես սէր գերասուննել. գոնէ ես պիտի կարենած պայմաններ զինել, արտառոց եւ քմահամ ցոյց տալ զիս: Աչքերը կը գոցե՛մ, կը տեսնեմ Լօզանի Փալատին մեծ օրաշը, ուր իրար հանչցանք, կը լիշեն առաջն համբուըրը զոր ձեռքին վրայ զիրի: Ի՞նչքան ձափաւեր օր հրացան էր միանգամման. զիս կը զգացին: Խնչպէս պիտի ապրիս աւանց քեզի: Աւրեմն զիքա դի պիտի ընեմ ուրիշ ծը, այդ երիտասարդը որ գերապէս ինձի ու եւ է կէշութիւն չէ ըստ: Ինձի կ'ըսէր թէ, պիտի վայուուէի անոր եւ թէ վերջ ի վերջոց պիտի քեզ ձոռնայի: Մոռնա՞լ քեզ, հո՞գիս: չի՞ս հասկար որ ինձի պէս կին մը կետն քին մէջ մէկ անգամ մը ծինայն կրնայ սիրել: Խնդիրն քեզի առու: Հզայախանքներս, սիրաց քեզիցի առու: Հզայախանքներս, եւ սովոր կ'օրհնեն զայն ինձի այս հրանանքը պարզեւած ըլլարուն համար: Գոնէ եթէ կարենացի՞ ծինայնակ ապրիլ... կը տառապի՛մ, թշուո՞ւ կը զգած զիս... ու պիտի սպաննեմ ինքնքն, եթէ չընդունիս պայմանն զոր վերջերս զիքի քեզի: Կ'առգեծ զաւակ մը սոնենալ քենէ: Թենէ զատ մէկը պիտի չպիտայ ասիկա: Այդ զաւանիքը մէր կասը պիտի ըլլայ, նոյն իսկ եթէ այնուհետեւ այլ եւս իրար չսեննենք, եւ այս զնով ծինայն պիտի կարենած թերթաւ հանդուժել այն կեան քը զոր ինձի կ'առաջարկիք: Եթէ անգամ մը եւս մէրդես ինձի այս վերջին զահողութիւնը, ա՛լ պատասխանաւութ չեծ կրնար ըլլալ ընեկիքիս: Ու կը խնդրեմ մանաւանն որ զին խելապար կամ ուրաքարդ չնկատես: Մինչեւ այսօր ընդունեցայ ամէն ինչ որ մինձէ ուղեցիր: Մի՞ ճունար որ կեանքս, քու պատահանդիպ, անբարձնանելիորէն խորտակուած է: Գենէ զաւակ մը՝ պիտի օգնէր ինձի ապրելու:

«Ես վանդակիր նամակը պիտի պատուես անչուշը, որպէս զի իմ ծրագիւղն հիմա խաղաղութիւնը չվրդուէ, բայց ի՞նչքան այս գալացարը վիս կը տառապեցին: Խնչքան պիտի ուզէի որ այս նամակս պահէիր եւ զայն վերընթեռնալով մտածէիր անոր որուն համար գուն ամէն ինչ ես: Ժամը առառան երկուքն է, շողեկար քը քեզ կը անենք պիտի այն ափունքը ուր իրար սիրեցիրք: Քաջու-  
A.R.A.R. @

թիմը պիտի ունենաւո՞ւ Ավելի զառնալու: Մաքովս  
կը տեսնեմ քեզ գակոնին մէկ անկինը նստած,  
նարուածք մտաշող, ճակատ կնոռուած, կիկա-  
րէթ շրթունքի փակա, ու սիրոս կը բգքտուի:  
Ռէ, սիրել՛ու, ինչո՞ւ ձգեցի որ մեկին: Եղ պա-  
դատիմ, մի՛ ճռոնար զիս, որպէշենու, հաւատա՞ս,  
իվա՞նս, որ երբեք ճամբուլ զիայ պիտի զգտնե՞ն  
կին մը որ քեզ ինձնէ աւելի սիրէ:

Աշա ինչ որ պատասխանեցի.

«Միրել փոքրիկ պարիկու,

«Զուիցերիա կը դառնայի, սիրոս փշրուած,  
բայց տառապանքին յաղթած ու քեզ ուղիղ ճամբուն  
մէջ զրած ըլլալու գոյզունակութեամբ: Կը տեսնեմ  
դժբախտաբար որ այդպէս չէ եւ թէ քու ինեղձ  
սրտիդ իծնիս չափ կը տառապի: Մենք ցաւա-  
տանջօրէն կը քաւենք երջանկութեան երեք ամիսը  
զոր ապրեցանք: Մ' կարծեր որ կը ցաւիմ տառը  
համար: Քեզի պէս, ես ալ երբեք կարող պիտի  
ըլլած ճարքէն հեռացնել անոնց յլշատակը, բայց  
բուռն խզմէն խայթը կը զգած քու կեանքդ անուած  
մը եւս աւրշակած ըլլալու, այն ծիջոցին ուր հոգիի  
խաղաղութիւնը անհրաժեշտ էր քեզի: Ինչո՞ւ այդ

որը ուժը չունեցաց լուզանէն հեռանալու: Խօսապէս  
զուն զիս լաւ չէիր ճանչնար: Եթէ մէկտեղ ապ-  
րեինք, պիտի նշամբէթիք որ ուրիշներէն աւելի բնաւ  
չէն արմեր: Զայգին են, արտառոց, յուսեմեն, եւ

եթէ բարի ըլլալու պաւարութիւնը կը թողում, յա-  
ճախի կորովի պակասէն եւ, որպէշենու ասիկիա  
նուազ չիդ կը պահանջէ ինձնէ: Կը կարծե՞ս որ,  
եթէ ամուռնապած ըլլայնք, մեր միջնեւ ընդհարում-  
ներ պիտի չըլլային: Առտենին քրծիք, զրամի հար-  
ցեր, արոց դասարակութեան ինչնոր, այս աննըքը  
անհամաձանաթիւններ յառաջ պիտի բերէն: Եւ

եթէ գոնէ ամէն ինչ մեր երթուքին միջնեւ անցներ,  
եթէ կարինայնք միւսներէն հօսու ապրիլ, պիտի  
յաջողէնք թերեւս, բայսարած դիջումներով, մը որ  
երջանկութիւնը պաշտպանել: Բայց աւաշ, ընառ-  
նիքը, բարեկամները մեր կեմքին կը լսանուին,  
եւ այն ասեն է որ մարդ կը նշամբէ պասակարդի,  
մտայնութեան, ազգութեան ու նիւթեան պէտք

digitised by

նանալով վերջ զնել մեր միութիւն, նշանաձիր  
մարզական զաստիարակութիւնը, իր ուղարձիս նկա-  
րագիրը, երջանկութեան երաշխիքներ են: Անոր  
հետ, անակնալիներու կարելիութիւն չխայ: Ի՞նչպէս  
կինաս ինձնէ ուղիղ այն հեշացին բանը զոր դիշա-  
յառաջ չերթար հոս արձանագրել: Կը վարսակի՞ն  
անոր հետ կարգուելու՝ փախնարկ որ չպիտի կարե-  
նաս զայն սիրել եւ պիտի ուղէի՛ր ընդ ծիչան աղաբ-  
աւել անոր անունն ու պատիբ... կուրջ չէ աս,  
ու համոզուած եմ որ առանց հետեւանքներուն  
վրայ նտածելու է որ ինձի այլպիսի գնուռ արարք  
ծը կատարել առաջարկեցիր, ես քեզ չսափազանց  
յարգերու համար է որ չեմ կրնար այլպէս վար-  
ուիլ. վատահ եմ որ եթէ քեզի համամիտ ըլլայի,  
դո՞ւն պիտի մերծէիր, վասնզի այն ատոնն է որ  
քեզի իրաւունքը տուած պիտի ըլլայի զիս անիձե-  
լու, եւ ամենայն արդարութեամբ: Կիրեւակայսի թէ  
ծանր չէ ինձի համար քեզ կորսնցնեմ, քեզ ու-  
րիշէ՞ ծը տալս: Կը գրես թէ քեզի տարփակեց մը  
լիցուցի որ քեզ կը գառէ կը սպառէ: Հապա  
գո՞ւն, ի՞նչ փիշակի մէջ որիր զիս: Կը հեզնէի  
տարփանքը, կը կարծէի միամտօրէն թէ ան վէպե-  
րուն մէջ ծիայն դոյրութիւն ունէր ու հիմայ կը  
տեսնեմ որ ան զիս սպառնելի խաճածիկ մը դար-  
ձուց: Եւ այն վայրկեանին ուր իմ ամբողջ հան-  
գրապատիւնն ու բանականութեանս պէտք պիտի  
ունենայի իմ զգացած ցաւս յաղթելու համար, կը  
սպառնան որ ինքզինք պիտի մեռցնես: Ի՞նչպէս  
բաննըցնց տարեկան հասակիդ մէջ, կեանքիդ  
վերջ տառ: Եթէ խորչիր թէ ինչերու տեր և  
գուսն: Եթէ երբեք ամսուան երջանկութեան համար, պի-  
տի ուղէի՛ր զոհիւ այն բոլոր ուրախութիւնները որ  
քեզի կը սպառն աշխարհին մէջ: Մտածէ՛ ձայր  
ըլլալու երջանկութեան, այդ փափաքին զոր այն-  
քան ատենէ ի վեր կը փայփախու: Ելդ յոյզ պէտք  
էր որ քեզ կապէւ կեանքի մը, որ, հակառակ քու  
զողովներուց, կ'արմէ ապրիլ: Քու ատրիքիդ, մարդ  
բաժնուին անհնար կը նկատէ, բայց քու կարձա-  
ծէզ աւելի զիւրա մտացումը կուղայ: ինձի հա-  
մար, աւելի զուուր պիտի ըլլայ:

«Սակայն որպէս զի վերջ զնել քու դպայարորը  
վճակիր, որպէս զի հօրդ պահանջած որոշումը  
տալս համար հարի եղած մտքի հանգարասութիւնն  
ունենան, պէտք է որ այլ եւս իրար յանձննենք եւ  
այլ եւս չըրենք իրաւու: Ասանք վերջին խորքերն  
են որ քեզի կ'արդին լ. Կիթի՛թիհնկերի ՑԱՆ

A.R.A.R. @